

Ու կը լըսեմ թեւարախում մը խորին՝
 Անհրնարին, այլուրներուն կարօտով...
 Կը բանաէ ինք իր մէջ կըտուց մը վրդով՝
 Երգ մ'որ չանցնի՛ պիտի սրաէն եթերին...:

... Ըսէ՛, սակայն. —սա մեծ գրգումն արփաւէտ՝
 Գրգումը չէ՞ Ոսկեգեղմին, ո՛վ հոգիս...:
 Եւ դուն ինչո՞ւ անոր հեղմամբ չըյագիս՝
 Կրկներեւոյթ տարաշխարհի մ'ակրնդէտ...:

Պատուհանիդ մօտ, խեղճ մարդ, գո՛ւր կը մտածես...:
 Միգակորո՞յս, առագաստով պատառուն,
 Նաւակդ ինչո՞ւ արկածագրել խութերուն...:
 Գէթ պա՛հն ըմպէ, թէ իսկ նաւե՛լ ուխտած ես...:

ՎԱՀՐՍՄ ԹՍԹՈՒԼ

Լ Է Վ Է Ն Տ Բ Է Թ Ի Թ Ը

Հսկայ, մեծաշուք ժեռուտ ու չեչոտ
 լեռներու վիթխարի վեհադար փռուածքը,
 եւ իրենց այդ տխրան կոթող ցցունքներու
 հոյակապ աշտարակաշար սարուածքն ու
 կեցուածքը, յաւիտենական արձաններն
 այս՝ բնութեան տաճարաց վսեմ՝ կերտուած-
 քին, ուր կարելի է կարգալ գարերու պատ-
 մութիւնը ա՛յնքան հետաքրքրաշարժ ու
 որչա՛փ յարաշարժ շերտակի ու շեշտակի
 շրջումներովն ու յեղաշրջումներովն, որոնք
 քստմնելի, յիշատակելի անցնող գէպքե-
 րով, գէմքերով, ցարդ, խոհերու ու խոր-
 հուրդներու առանցքը կազմած են ու պի-
 տի կազմեն: Այս անխօս, անդօս, այլ սա-
 կայն կուռ պատմուածքները կողերու ու
 կողմերու արձանագրերէն անգիր ու քար-
 գիր, եւ յարուշար փեռեկտուն կուռ ու

բուռ կուշա կոչերով սրախոց աէգէն ունի-
 զակէն, գունտերէն ու հրապարակներէն
 քարխոց, փեթուկուած ու ճեղքուուած
 բնութենէն ալ ու փորուած, եւ այս ամե-
 նովը գեռ անսարս՝ կը պատմեն ու պիտի
 պատմեն ազատութենէն ու ազատորդինե-
 րէն: Այս ամեհութիւններու բունը եւ հու-
 նը ջրաւազաններու, որոնք գիլ գիլ, եր-
 բեմն գիլ ու գիլ, շառաչ ու հառաչ՝ խոր
 խողոցներէ, կրանիթ կուրծքերէ հասուն ու
 յորդուն քանի՛ ծարաւներ յաղեցուցած,
 այրած ու պապակած որչա՛փ շրթներ գո-
 վացուցած հարազատաց ու ազատաց, եւ
 երբեմն ալ վայրենի ու բորենի շրթնե-
 րու արիւն փսխուցրով աղտեղած ու ժե-
 խած: Հսկայ այս տեսարանները, որոնք ահ
 ու սարսափ ազդած են գիտողին ու գրկի-

ցին, հսկող պահապանը եղած են հիւրընկալ պողպատ ծոցերովը ազատաշունչ արբիլ սորվողին ու տենչացողին: Հսկայ կուլուլը իր ամեհի առքենի քամակը սուսած Սալերուն, Ընկուզիկին, Գուննափնիին, ու մինչեւ տիտան Տուժիկի Մնձուրին, անոր պողպատ սրունքին, ալեփառ գլխուն պատկառոտ ու ձնծաղկով պսակաւոր:

Աջին ձեռք երկարած Արեւու Մազրայի, կարմիր կողիկի, կոծողիկ ու Բօշայիկի բլրաց, որոնց պտրաշարն ու լարն ևս կ'երկարի համբուրելու աջն ու աչքը անմատոյց հսկային Մնձուրի: Չախ բազուկը նետած Հոյ Գարու քար բակին, Տըլոփին ու Ելսոփն, Սըճողին, եւ Դից տաճարներու Սօսիքին, Խաշմիշու ահամերձ փտանորդուն, քաջորդիներու գիեցնողին եւ չաստուածներու հովանաւորողին:

Երբեմնի ախշափ համբաւեալ հարուստ անասուներով ու պատմուածքներով գեղազարդ այս շարքերը, ինչքան քանդուած բրդուած ու սրքան կոխկոտուած դարերու եւ տարիներու անակնկալ արորումներու եւ ծանրութիւններու տակ, անաշխատ ու անուզղայ դաստակներէ: Հոս ու հոն բնակած ու բունած լեռնորդիներ հօտերով հօփաղած, ու դաշտորդիներ դաշտակներու շէն ու շինտկան, նուիրուած խաղաղ աշխատանքի ու դաստանքի, և սակայն քանի՛ հեղ ու որչա՛փ անգամ ենթարկուած քրտանց ու վատտակաց աւարողներուն ու բունկալի կտորուա կողոպուտին արշաւողներուն, ու մղձկուն ու փղձկուն աւաղած ու արտասուած են օրերնին ու արեւնին անիծելով: Կուլուլը ճոխ կուշտերով ու խոր ձորերովն ու փեռեկտեալ ճիւղաւորումներովն ու ատնցմէ դուրս նետուած ու խոյացած երկնամերձ սօս սօսիներովն ու կաղնիներովը ախշափ խորհրդաւոր վեհափառութիւն մը զգեցած՝ մինչեւ ահաւորութեան տիրացած ու բերդացած, եւ ահա այս գանգուածային պատկառելիութենէն ծնունդ ու շունչ ստած, շունչ ու հունչ սուսած է բուռ մը խարսօկուկներուն, որոնք իր մարմար կուրծքերէն ու ժայռ ծիծերէն ծծած են ու

կթած կաթը քարածոր, ազատահոս: Այս լեռնական ժեռուա լանջերէն ու սօսինե: րէն գիեցիկ ու քաջածիգ խարտոնչու հնորդիքը Բունկային (Բենկայի), Նոր Բինկեանի հիմը կը դնեն, մշանջենի բողբոքը բունապետութեան ու գերութեան գէժ:

Ալ լեռնագող ոգիք կաշկանդ ու միշտ աստ ու անգ մէկդի կը թողնեն ամէն ինչ ու ինչք, կ'աշտանակեն սրօական, մարդական, լեռնական քարորդի կեանքը, միակ նպատակը, ուխտը, գաւանանքը իրենց ազատ կեանքին՝ ազատ սարերով ու քարերով:



Հին Բինկեանը ամեհի ու հնամենի եփրատովն անմահ ու անահ՝ բաժնուած է կրանիթեայ կուլուլէն. Միջնաբնին կեդրոնն է աւանին (հողէ միջնաբերդ). աւանը շատ հինէն Հայաստան աշխարհին մաս կազմած եւ Յունահռոմէական տիրապետութեան օրերուն անուանի եղած իր հարստութիւնովը, իր շքեղ բնակարաններովն ու բնակչութիւնովը, իր մնացորդ աւերակներովը, որ դեռ վկաներ էին մինչ մեր օրեր: Լեռնագող գազ գաշտակը Միջնաբնիով Արեւելքէն՝ կուլուլի շարովն ու շարքովն ամբարտակած մինչեւ Եկեղեաց գաւառ. Արեւմուտքով՝ կէօլ Տաղիի գուռը օղակաւորումներով ի գէսը ի հիւսիս Արեւմտուտք՝ Խարայէլով Սեւ Հսգեր, Հարաւով՝ Քէշիշ Տիւզիւ, Խարա Սըրդ, Սարը Չիչէք, Խօզ էքրէք, Նարվուր Տաշը (Նարվերու քար, կոթողները եփրատը կոխկոտող) եւ Խօթարի ու Վչայի կէտիկներովը մինչեւ Ծովաց աշխարհ: Աւելի սեղմ՝ բնական ու անական իր գրկիցներն են եղած կամ ասոնցմով բոլորուած կարմիր Փարախի սարը Էգէքարով, Բեկլորի կէտիկով, Սազլըխի լերկ ցցունքով, եւ Ս. Սերգիսի մատարան բլրակներովը: Աւանը եփրատի տիերէն, Սազլըխի ցցունքին բունած վարի վանքէն Միջնաբնին գրկած, քար ծարէն Ս. Յակոբին գողած ու մինչեւ Տանձուփոս՝ վազեր երկարած ուրկէց կ'անցնի կամախէն եկող

Համբաւաւոր Պարտատ Ծառախախտ (ճամբան) Հարուստ սալարկուսով, եւ սաքերը հանգչեցուցած Գբերին: Հարուստ աւանին անմիջական գրացիներն եղած Ձիմաւան, որ միեւնոյն ժամանակներուն շէն ու գեղազարդ աւան մը մեծ թիւ բնակչութիւնով, Հարուստ իր վանքերով, եւ մատուներով առատ բուսականութիւնով շատ աւելի ճոխ քան զԲենիկեան, պատուներով համեզ, օգով ու ջրով զովարար ու մնդաբար եւ այնչափ համբաւեալ, եղած է նաեւ հայրենիքը նշանաւոր Պատկանեաններու, Յակոբ Առուածաբան նալեան Պատրիարքին: Ձիմաւոյի շարքին Հինն Սենեքերիմը իր պատմական բերդովը, որ հայ մտքին ու ցեղին ճարտարապետութեանը կոթող մը կարելի է համարել, այլ աւա՛ղ որ անգիտակ մտքերու, անաշխատ ու աւերող ձեռներու վանտալական թափոն ու թափը շատ բան փճացուցեր եւ ինչե՛ր չէ կործաներ: Բինիկեանը շրջբոլորողներու շարքին մէջ՝ կախման ալ, որ շէն գիւղ մը եղած է, նոյն իսկ աւան մը եւ համբաւաւոր՝ սրտմական իր հարստութիւնովը Բագրատունեաց, անմիջական մօտիկ գրացին է Բագրատունիի վանքին աւերակը, որ ուխտասեղին է աւանին: Պատմականօրէն այս ամենուն իրականութիւնը հաստատուած ու ճշգուծ է Հանրվերի գիւղէն գտնուած մագաղաթեայ գրքէ մը զոր՝ պատահաբար ձեռք անցուցած էր բանասէր ուսուցիչ մը: Նաեւ երկար տարիներ խօսուած արուեստական բլուրներու մասին, որոնք Բագրատունիքի հանգալկաց կողմը բլրած էին, այս մագաղաթեայ գրքովը ճիշտ ու ճիշտ տեղին գտնուեցան բլրակները՝ պեղելով նախագաւիթները, ու այդ փնտաւուքներու մէջ մեծ աւերներու նախօրէքին ամէն բան գարձեալ թագնուած մնաց ու կը մնայ անշուշտ մոռացութեան սրուելով ու փճանալու դատադարաւելով:

Յիշատակելի դարերու այդ հարստութիւններէն ու բնակչութիւններէն մինչեւ այս լեռնաաւախատաններուն ու գոգերուն ժառանգ բնակչութիւնները հաստատուն ու

շէն ճոխ օրերով ու աւաններով եւ գիւղերով, սրտմական ու սրտուական դրոշմով եւ ցեղի իսկական տիպով այնչափ յիշատակներ են կոթողած, որ ցեղին ու արիւնին, մտքին ու ճակտին անթաւամ պտակն են յօրիներ այնչափ մարգարտաշար: Շուրջերը կրկին Բինիկեանին Արտական (Նարեկ) Ապրանքը (ապարան), Նարվերը (Նաւերը, Եփրատի Նաւակայանը) Արակաւանքը (Նարեկի վանքը), որ իր ծոցին ունի այնչափ ինկելի ու սիրալի Նարեկացույն Նարեկասեկ ոսկերտիքը՝ վեր անուած Վասպուրական երկրէն Արծրունի տան արծուենի թեւերովը ու թուխքովը թառեցուցած Մանկասարի մէկ բլրակողին: Եւ դեռ բազմահոյլ ի՛նչ գիւղեր, ի՛նչ շէներ, ի՛նչ աւաններ իշխանաց ու սրբոց անունով մկրտուած, Կասնակ, Հանրվեր, Խելմըկայ, Նոր Տուն, Միջինք, Աղարակ, Ձիւակ, Ս. Թորոսի անունով շատ մը տեղեր, Հարեղանաց, Վարդենիք, որոնք չորս կողմերով աջ ու բազուկ են երկարած: Այս հոյերը հորդող ու հուժող անհաշիւ, անպատասխանատու եւ միշտ անխիղճ, բոլորովին անգէտ ու ինչքա՛ն սողէտ եւ քայքայումի ու աւերումի ծարաւի հորդաներէն աւերակներու բակեր են դարձած, եւ շարունակական կոխտուներով ցրիւ ցրիւ եղած, մնացեալք ալ հաւատ ուրացած: Շարունակող չարագէտ այս ընթացք մոռցնել տուած է ցեղն ալ արիւնն ալ, եւ աւելի մոռած մոլեռնախանձ կիրքի, ու մոլեռանդի խանձով երբեմն աւելի բուռն եւ աւելի անխնայ գտնուած են սերունդին հանդէպ: Բինիկեանցին այս կոխտուներու, աւերներու մոխիրներու դէգերուն դէզակալ եղած չէ իր անվեհեր կեցուածքին մէջ. մանաւանդ իր բուռ մը ուխտեալներու անձնութեամբ, որոնք Խարատօնու անունով մկրտուած՝ հովանաւորած են ու առաջնորդած բնակչութիւնը ամէն արշաւանքներու դէմ, ի հարկին ունենալով լեռնագողի քաջարիներէն ալ՝ դիմադրելու, պաշտպանելու ու պահպանելու տղատութիւնը, կեանքն ու հաւատը շէն աւանին:

Արշաւանքներ, աւարներ աւելի բուռն ու անընդհատ երբ կը շարունակեն ու Բինկեանցին երբ կը տեսնէ իր շուրջը սլարպուած բնակչութիւններէ ու ամայացած ու աւերած շատ Շէներ ու տեղեր, ու ինք կը մնայ զերծ այդ ամենէն ու միայնակը ամբողջին մէջ կանգուն, եւ աչքի ընկնողը, անսկզբը, թշնամութիւններու, դժուարութիւններու դիմակալողը, մանաւանդ համբաւեալ իր հարստութիւնը, շքեղ գիրքը, արհամարհոտ ընթացքը, արի տղամարդու կեցքը, նախանձներ աւելի կը սրին, թշնամութիւններ աւելի կը մախան, վանտալականութիւն կը մխայ. հուր, սուր, բոց հրդեհ մնացեալ ողջ Բինկեանն ալ կուզէ լափել ու խանձարկել, այլ եւս կը նախընտրեն անցնիլ Եփրատի միւս եզերքին կուլուլի սնք գրկերուն ու ոտքերուն ապաւինիլ:

Ինկեանցիին աշխատանքը եղած է միշտ ազատութեան, նորութեան ու յառաջդիմութեան քալել ու միշտ ջանացած է առաջնութիւն ունենալ ու ստանալ ամէն մարդի ու հրապարակի վրայ, գլխաւորաբար սեղանաւորութեան հետեւած է, նաեւ վաճառականութեան, տեղին պատճառաւ քիչ զբաղած երկրագործութիւնով, խաշնաբուծութիւն, մեղուարուծութիւն լաւագոյն յաջողութիւններով, որսորդութիւն, զինավարժութիւն, լուզորդութիւն՝ իր սիրական արհեստները: Պոլսոյ և Էտիրնէի մէջ սեղանաւորներու խմբակը վարած են. Ժիժեաններ, այլ մականուամբ Շեմտիներ, իրենց անսկզբ բնաւորութեան ու քաջագործութեանց առթիւ, սլալտաական հայթայթիչ ու սեղանաւոր եղած. ինչպէս Եքիւզնալ լեաններ, այլ մականունով Փերեան, սեղանաւորացեալ, եւ դարուն միլիոնատէրը. վաճառականութեան մէջ Ծատուր անունով վաճառական մը մինչեւ Հնդկաստան ապրանք կ'արտածէ ու կը ներածէ. Ծատուրը, Մեծատուրեաններու Նահապետը, որ կը վախճանի Հնդկաստան, թողով ահագին հարստութիւն, որուն միլիոններուն համար իր Ժառանգորդները

բաւական աշխատանք ունեցան և սլալտեցին ու ծախսեցին եւ սակայն սրտը արգիւնք մը չունեցան. հարստութիւնը վեց միլիոնի կը հասցնէին: Ամիրաներ Չայենց, Ժիժանց, Գոնջէկիւլենց, Գոջենց, Նորսենց: Բնակչութիւնը կազմուած է բնիկներէն եւ Պարսկաստանէն գաղթողներէն ինչպէս Շահ Պարոններ, յետոյ Մելոյենք, Գարաբաղու մելիքութեանց ցրումէն՝ Բուլուայ աւանէն Արսլան անունով ու մականունով ընտանիք մը, Արսլանեաններ, Մարապայեաններ Տուժիկի մելիքութիւններէն, Խարիպեաններ Ծովաց Բերդակէն, Ոսկեաններ, եւ գեռ շատեր, որոնց ընտանիքը դարերու ընթացքին անհետացած:

Հին Բինկեանին Միջնաբնի, Ս. Յակոբի եւ Վարի Վանքի աւերակները և գեռ վանքին քարէ բլուրի կողին մնացած աւերակները շատ բան կը խօսէին, ինչպէս կը խօսէին այդ բակերէն հանուած խոշոր հարստութեան մը մասին: Աւելի ճոխ շինուածներու կոյտը Վարի Վանքի ճամբուն մէջ գտնուածներն են եղած, համակ կրողիւսէ եւ թրճուն աղիւններէ կամարակաղ շինուած քներու մնացորդքը անաղարտ. վանքի եկեղեցիէն գատ մայր եկեղեցին է եղած Ս. Յակոբը, որ այժմուս տեղը Ս. Յակոբի ուխտատեղին է: Հոս ու հոն որմերու մէջ արձանագիր քարեր կան ինչպէս պարտէզներու քար որմերուն մէջ լատինական տաւերով յիշատակագրեր գրլխաւոր անձից ու դէպքերու. 60 սանթիմէթր երկարութիւնով ու 40 սանթիմէթր լայնութիւնով քարի մը վրայ Հոսմայեցուց բանակին 4—5 օր Բինկեանի մէջ մնալը ու Ժողովուրդէն մեծ ընդունելութեան արժանանալը կը յիշատակուէր: Այս բանակը որ հաւանականաբար դէպ ի կարին կը քալէր, ունէր նաեւ նախապէս ալ գումարտակներ իր տիրապետած երկիրը և իր հանքերը պաշտպանելու: Նշանաւոր է եղած Ս. Երեւման վանքին ու Լիճքի մէջ գտնուած հանքը, որ բաւական ճոխացուցեր է բնակչութիւնը. Ս. Երեւման վանքի շինութիւնն ալ Հարիւրապետ Ապլաաիկասի

(Հսոյմայեցի) հրաշատեսութեան ծնունդ: Այլ հոռութիւն մը՝ մեր մեծ պարտէզի մեծ դրան հիմն ու զարդը կազմող մէկ մէթր երկարութիւնով 70 սանթիմէթր լայնքով քանդակուած քարն էր, երեք ուղանք վրան քանդակուած (կային անշուշտ շարքեր, զի քարին երկարութիւնը կտրտուած էր) եւ ուղտապաններ, որոնք նոյն տիպը եւ նոյն զգեստները կը կրեն, ինչ որ Մելիտինէի Արուստի թէփէի արուեստական բլուրէն գանուածները, որոնք երեք քանդակեալ քարեր էին Հիթիթներու տիպովն ու հագուստներովը, մեծ արժէք ունեցող հոռութիւններ, որոնք ասորիներով պալատի բակը մնացին: Շատ կը ցաւիմ որ այն ատեն չունէի այն հետաքրքրութիւնը գէպի հոռութիւնները, որոնք մէյմէկ անսպաւառ գանձեր են, անցեալի փառաւոր յիշատակներէն ու հարստութիւններէն մնացած, որոնցմէ ինչե՛ր չեն կորսուած անհետ:

Բինկեանցին այդ հին օրերուն եւս մտաւորական մարզին մէջ յետամնաց չե եղած երբեք, եւ միշտ ուսումին ու կրթութեան միտքը մօտիկ է եղած, հասցնելով ոչ միայն ամիրաներ, վաճառականներ, այլ եւ ուսուցիչներ, քահանաներ: Կրթութիւն, գատտարակութիւն, չէ որ չափանիշն են քաղաքակրթութեան ու այդ՝ ապրելակերպին եւ վայելուչ կենցաղափութեան արտայայտութիւնը, զարգացման ապացոյցը, ազատութիւն, անուշութիւն, հաւասք եւ յոյս ունենալու եւ պահպանելու զօրաւոր կամքն ու աննկուն կորովը: զոհողութեան ոգիի, մտքի այդ բարձունքին մեհհնատաճարին մէջ ուսած, սերտած ու սերած, ահա դուրս կուգայ ուխտաւոր աշակերտներու խմբակը, եւ անոնց ցայտունը՝ լեւնորգի քարորդի Լէվէնտ Քէշիշը:



Նոր Բինկեանը իբրեւ նոր աւան, նոր սլոխով ու եռանդով նախկինը գլելու անցնելու հաստատ ուխտով ու կանխահոգու-

թիւնով քայլեր կ'առնէ գէպի քաղաքակրթութիւն ու յառաջդիմութիւն, ազնուական ու ազատական շունչով ու հուրքով գերզօր, ու անմիջական յարաբերութիւնը Պոլսի եւ Էտիրնէի եւ աւելի հեռու երկիրներու հետ, ու անսնցմէ հարուստ ժառանգ ստացած ու մշակած ազգեցութիւններն աւելի շեշտած ու շերտաւորած, ամէն մէկ մարզի մէջ առաջնութիւնը խլելու պատուոյն կ'արժանանայ, միշտ օգնական ունենալով բնական ու շիմուէթիւնը, ձկուսութիւնը եւ համարձակ աներկիւղութիւնը: Մինչեւ երէկ գեւ մեր օրերուն կը խօսէին մեզ յայանօրէն եւ կը տպաւորէին անջինջ այն մնացորդները իրենց հօյակապ կերտուածքովը, հարուստ բնակարաններ ճոխ կահերով ու կարասիներով չինական ու հնդկական, շինուածքը Մայր Եկեղեցիին այնչափ հոյակապ իննըսուն օրեայ ծնունդ... հապա իր անմման գանձերը մագաղաթեայ գրենից ու մեծարժէք զգեստներուն, ճոյլ սակի, արծաթ, կիտուածուն սրբազան անօթներուն գեղաբանգակ՝ որոնք դուրս կը բերէին գարուն ու քին այնչափ բարեպաշտ, եւ արուեստը որչա՛փ ծաղկեալ եւ ճաշակը ինչքա՛ն նրբացած. հապա այդ գարուն դարբասուն ու վարժապետ ունենալու եւ կրթութեան տալու անհիւ եւ խելացի հոգատարութիւնը՝ չամեսելով երկու սեռն ալ, ամէն ճոխութենէ եւ վարժամ՝ կենցաղէ շատ աւելի բարձր ու գնահատելի, իմաստուն նախնեաց նախատեսող մտքի գործը, որոնց անմեռ յիշատակին պատկառա՛նք: Ասոնք բնական արգիւնքն էին իրենց մշակած յարաբերութեանն ու կրթութեանը, երբ՝ միւս կողմէն ալ ահարկու աւարներու, արշաւներու խուժուժ շարունակութիւնը իր սաստիկ տապէն ու թափէն եւ անօրինակ վազքէն պարտասած թէ յազեցած, պարտուած թէ սեղմուած օրէնքի ձայնէն ու երեւումէն՝ թէեւ ո՛չ այնչափ ուժեղ եւ ո՛չ ալ հնչեղ, գործադրութեան մէջ թոյլ ու անկանոն ստիպելն անդէտ գործադրիչներովը:

Օրէնքը սակայն, անգոր իր ձայնովը, անջիլ իր կանոններովը, հոս ու հոն տկար ու նիհար ծիլ, ծղօս ու բողբոջ արձակած էր, բայց իր ծլելուն ու պտկունքին շատ անդամ ոտնատակ ու բուսաքաղ եղած, եւ մանաւանդ անոր համար որ տիրապետողի ու տիրապետուողի վաղնջուց գաղափարը ու կարգախօսը իր թարմ օրերուն ու պատգամներուն այնչափ ուժգին ու գոռ տարածութեանը ու տպաւորութեանը, կեցուածքին ամբարտակ՝ նոյն ինքն Աստուածպետական, շատ խոր արմատ ձգած էր եւ ճիւղաւորած բոլորով, որով խօսոր կը համեմատէր եւ անմարս կը թուէր արդար պահանջներով, հաւասարութեան ըզմանքով ժնտացող ժողովրդին, եւ այդ ոգւով ճամբայ առնողին եւ իրաւունք պահանջողին: Այսպէս խուլ ու գուլ կը մնար օրէնքներուն հատուածական ու տառական գործադրութիւնը: Երկրին անմիջական կարօտութիւնը, միակ ազգակն էր դէպ ի յառաջդիմութիւն, զարգացում, հարստութիւն ու խաղաղութիւն ստանելու եւ հասնելու, բայց այդ ճիւղը կը կաղար, կ'ուշանար, կը հիւժէր, փտախտի կ'ենթարկուէր գործադրիչ պաշտօնեաներու անգիտութեանէն, յոյլ ու յօրանջ դանդաղութեանէն:

Այս օրերուն կ'ապրէր Լէվէնս Բէշըշը, հաւանաբար Տէր Սահակը, որով թէ՛ Լէվէնսեան եւ թէ՛ Տէր Սահակեան կը կոչուէր այս ընտանիքը, որ հին ընտանիք մը եղած է, բնակչութեան մէջ աչքառու դիրքով: Լէվէնս Բէշըշը լուսնկայ դէմքով, անկօս պոճառ ճակտով, պարթեւ հասակ նոճի չափ, կայտառ աչտեր անձալ ու կարմիր ծրար, արձուեռունզն, լման հայկական տիպով առաքինի տղամարդը, փառայեղ ճակատը երկու թառ սիներու վրայ յեցած կամարակապ, որոնց ծոցին բունած ու թառած թովառն ու վառվառն հոբ ու բոց աչեր շանթերէ ծնած սեւ սաթերու գնկիկովը պահպանուած, փառաւոր ալիք մ'օրուս ու Հայր Աբրահամէն փոխ առած՝ Նահապետ Յակոբի ժառանգ մնացած, թիկնեղ բերդքամակ քաջորդին էր, քարերու

որդին: Գարուն ուսեալը եւ լեզուազէտը հմուտը տիրող կառավարութեան, կենցաղապէս ու ազնիւ յատկութիւններով օժտեալ, բնակչութեան յարգելին ու սիրելին՝ հարեւաններուն ալ՝ յարգելին ու պատկառելին էր եղած: Որսն ու որսորդութիւնը, նոճիքն ու նիզակը սիրող, աչքն ու աջը անգին ու անդատամնին, սիրսն ու հոգին շէն ու շինականին, ժողովուրդին, Խաչը ձեռքին՝ հեզ ու խոնարհ ծառան մատուղին ու տաճարին, սուրը ձեռքին՝ ահն ու սարսափը անարգարին: Աղքատին, անոքին բարի հայրն էր, մեծատունին միջնորդը՝ բարերարելու գործերուն: Նահապետ մըն էր Յակոբի դրմուն սեղանովը, անոր ոչխարներու երամովը, եւ աէր էր անթիւ մեզուափեթակներու, քիմքերու խորխա, սեղաններու մոմիկ հասցնելով: Նահապետ մըն էր լման՝ գաւակներու եւ թոռներու բազմութիւնով, քահանայ էր իր սրդին Տէր Նիկողոսը ու թոռն ալ Տէր Սահակը եւ դատատուն է եղած իր տղուն եւ Տէր Սահականի, որ իրմէ վերջ երկար դատախօսած է, եւ ասոր յաջորդներն ալ Լէվէնսի ոգւովը անճշտութիւններ եղած են:

Ընդհանուրէն Լէվէնս Բէշըշը ճանչցուած ու հռչակուածը, Հին Բիսկեանի Ս. Յակոբի եկեղեցիին քահանան է եղած, ծանօթ իր արիասիրտ եւ կենցաղապէս բնակչութիւնովը եւ ամէնը իրեն ծանօթ, իր սգնուական կենցաղը եւ անօրինակ հիւրասիրութիւնը, մանաւանդ անբասիր ու անբիժ կեանքի ու պաշտօնի տէր եւ հաւատարիմ իր ուխտաւոր ու հաւատաւոր ծառայութիւնը՝ որբութիւններու խոր հմայք մը սփռած են իր շուրջը, եւ իմաստուն վարելակերպը պատկառանքի ու յարգանքի բուն ազդեցութիւն մը բոլորած իր անունն շուրջը: Համբաւեալ իր որբութիւնն ու քաջութիւնը, մաքուր ու պարկեշտ եկեղեցականի իր օժութիւնը եւ բարի հայրութիւնը իր ժողովուրդին եւ շատ հաւատարիմ ու խղճամիտ սպասաւորութիւնը Տաճարին, իր շուրջը պաշտանքի մը հեռքերն եւ ուղին գծած ու թողուցած է:



Բինկեանի կամուրջը անմահն Եփրատի վրայ հոյսակալ թառած նշանաւոր եղած է եւ դեռ էր՝ բազմաթիւ կռիւներու, գիմագրութիւններու վկան ու ենթական ըլլալով, մանաւանդ իր հաստաքամակ վիթխարի գաներովը, հապա իր կողերուն կերած ու կրած գնդակներու թուաշարքը... որչա՛փ. Ժիթեաններու Պալատան հայկթայթիչ եղած ժամանակին Սուլթանուհիէ մը կառուցուած: Կամուրջը հաղորդակցութեան մեծ գիւրութիւն կ'ընձեռէ, մինչդեռ նախապէս մաղէ կամուրջը յատուկ եղած է միայն Խարատօնուներուն, որոնք Սաղբի Մաղիկէն (ապառաժ քար մը) հասա սեպեր հաստատած քարի կողերուն ու այդ սեպերէն մաղէ չուաններ երկարած են միւս եզրին քարի կուշտերուն հաստատուած սեպերուն, ու չուանը բռնելով երթուգարձ կ'ընեն եղեր: Նոր կամուրջը անշուշտ մեծ գիւրութիւններ կ'ընծայէ եւ ճանապարհի փոփոխութիւններ կը լինին այսպէսով, որով այլ կարգ մը անպատահութիւններ ու անհամութիւններ ալ կը ծնին: Բինկեանը Փշտաի Նահիլէսիին ենթարկուած ու սա ալ ենթարկուած է Կիւմիւշ Մատէնի Միւսիւրութեան, այս տարիներուն Կիւմիւշ Մատէնը շատ հռչակեալ ու ծաղկեալ վիճակ մը կ'ունենայ իր արծաթի հանքին շտորհիւր, ուր բազմաթիւ աշխատաւորներ աշխատած են եւ աշխատաւորներու բազմութեանը համար հո՞ծ բնակչութիւն ու առեւտուր. ինչ որ վերջերս երբ գտեր էինք հսկայ շէնքերու կմախքները քարեղէն ու սիւնեղէն, անցեալին փառաւոր օրերը կը յիշէինք լիովին. հապա՛ հայց եկեղեցիին ճակ շինուածքը եւ իր սակեզօժ քանդակուն փառազարդ խաչկալները անցեալ հարստութենէն վկայոյ: Աշխատաւորները կը կոչուին եղեր Լէվէնա, որոնք օրավարձով զինուորներ հանքին կ'աշխատին ու կը փոփոխուին միեւնոյն ատեն: Երբ այն ատեն այժմուս նման իջեւաններ չեն եղած եւ կամ շատ քիչ, այս Լէվէնաները իրենց անցուգարձին շէնքերու ու գիւղերու մէջ

իրենց փափաքած կամ ընտրած սուենին մէջ կ'իջեւանին ու միեւնոյն ատեն իրենք զիրենք ատէր կը կարծեն այդ սանը ու ամէն ինչին որ կայ այդ սան մէջ, անշուշտէն մ'ինչեւ շնչաւորը...:

Ամէն մէկ գիւղին որ կը մօտենան, իրենցմէ մէկը իբր պետ հանգստի կը պատգամէ՝ «Գոնագ խտէրիդ» (իջեւան կ'ուզենք), այս գրութիւնը եւ սանձարձակ այս վարուելակերպը կը ձանձրացնէ եւ կը սարսափեցնէ խաղաղ բնակչութիւնը, պատուախնդիր ընտանիքները, հապա՛ որչափ աւելի ազատասէր ազատ ապրող բնակչութիւնը: Բինկեանը կամուրջին պատճառաւ ալ աւելի կ'ենթարկուի այս անհամութեանց, իր քարորդի բնաւորութեանը, քաղքենի կենցաղին երբէք չյարմարող: Ահա խորհրդակցութենէ մը յետոյ Տէր Հայրը կը կազմէ խումբ մը Լէվէնաներու եւ ինքը պետ, գէտեր կը սահմանեն ինչ ինչ կէտերու վրայ եւ երբ Լէվէնաներու խումբերը կուգան, Լէվէնա Քէշիշի իր խումբը կը բարձր ամէն սպասով ու կազմած, ներսով եւ ճամբուն եզրին կալերը գոգ կը բարձրի. երբ Լէվէնաներ կուգան, ահա պետն իրենց կը ձայնէ «Գոնագ խտէրիդ»: Լէվէնա իր հսկայ իրանով ու յալթ կեցուածքով կ'ըսէ՝ «Գոնագ իւսիւնե գոնագ օրնագ» ու ճամբան ցոյց կուտայ այնպիսի խորխտ ձայնով մը, որ Լէվէնաներ կամուրջի ճամբան ձեռք կ'առնեն: Լէվէնա Քէշիշի արարքը մ'ինչեւ Մատէն արձագանգ կը գտնէ, փոփոքը, արմա՛ք զարմա՛քը, ու զայրուցքը կը վրդովէ Լէվէնաները ու աւելի անոնց վարողները: Խումբ մը եւս ճամբայ կ'ելլէ բայց որոշ մտադրութիւնով ու կանխամտածութիւնով այդ ինքնածին ու ինքնեկ Լէվէնաներուն դաս մը տալու յատուկ ծրագրով:

Գէտեր լուր կուտան Լէվէնա Քէշիշին, ան իր խումբով պարտականութեան գրելիս ու ահա «Գոնագ խտէրիդ»ը աւելի շեշտ ձայնով ու փոխադարձաբար գոնագ իւսիւնե գոնագ օրնագը, ու փոխադարձ լեզուակէճը, որ կը յանգի կուտի ու բռնի իջե-

ւան ընելու փորձի: Լէվէնտ Քէշիշ օրէնքի գիտակ' օրինական ճամբով իրենց ապօրինի ընթացքը կը պախարակէ, սակայն անօգուտ. Չուխատարը անդրգուելի կը մնայ եւ իրեններուն հրաման կ'ընէ որ բռնի մ'անեն բնակարանէն ներս. ոչ ոք սեղի պիտի տար այս բռնութեան հանդէպ, եւ ահա ակնթարթի մէջ տունէն դուրս կ'արտաքսուին՝ Չուխատարն ալ գետին փռուած. մնացեալք ի փախուստ մ'ինչեւ Մատէն կը հասնին ու կը սլաւաբեն յաւելեալ ու ճոխացեալ: Մատէնէն կառավարութեան պաշտօնեայք ու զինուորներ կը փութան Բինկեան ու խտաի կը սլահանջեն Չուխատարը մ'եռցնողը: Յառաջ կ'անցնի Լէվէնտ Քէշիշը եւ կ'ըսէ. «Ես մ'եռցուցի ու պատրաստ եմ ամէն վճիռի եթէ հաստատուի ապօրինութիւնը»: Պաշտօնեան հրաման կ'ընէ որ անմիջապէս ձերբակալեն եւ շղթայեն Լէվէնտը. հոս համարձակ կ'ըսէ «Ես յանցաւոր մը չեմ ու դուք զիս շղթայեալ երաւունքը չունիք. հաստատուէն վերջը՝ օրէնքը իրաւունք ունի ինձի ամէն բան ընելու. դուք գետ Մատէն չհասած ես հոն եմ». կ'ըսէ ու դուրս կ'ելլէ, և որովհետեւ ուրիշ բան մը չէին կրնար ընել՝ կը մեկնին: Լէվէնտ Քէշիշ իրենցմէ առաջ կը հասնի ու հիւր կը լինի մեծաւորի մը. երբ կ'իմանայ պաշտօնեաներու ժամանումը, կ'երթայ կը ներկայանայ կառավարութեան եւ եղելութիւնը կը պատմէ: Դատաւորը բանտէն բերել կուտայ Լէվէնտ Քէշիշը. անոր ալեփառ ճերութիւնը կայտառ երիտասարդութիւնով օժուռն, մասնաւոր ինքնավին գալ յանձնուիլը, ու իր ներկայութեանը այնչափ անայլայլ ու համարձակ խօսուածքը եւ երբեք երկիւղ ու շուարում չցուցնելը, իր մէջը երկուութիւն մը կը ծնցնէ «յանցաւոր է թէ չէ»:

Դատախաղ Լէվէնտներ գործ ու գրգիռի վրայ կը լինին, խուժանավարք եւս կը պոռան թէ՛ «Ի՛նչ յանդգնութիւն, Գօնապատայ եւ իրենց քմահաճոյից չճառայել, ու անսպասիւթ թողուլ աշխարհինը...» եւ ահա

այս ամէնը կը ծանրանան գատաւորի հանգամանքին ու սրտատխտանատութեանը, պէտք էր գատել, վճուել մահն անոր որ յանդգնած էր ձեռք վերցնել:

Լէվէնտ Քէշիշ սակայն անխտով ու աներկիւղ բանտին մէջ հանգարտ կը սպասէր գալիք վճռոյն. իր աներկիւղ ու համարձակ ընթացքը բանտակիցները սպշեցուցած էր, եւ փոխան խէթիւ հայելու եւ խեթիւելու, յարգանօք կը վերաբերուին ալեփառ Քեօիւին հանդէպ: Դատաւարութեան ընթացքին ալ համարձակ իր սրտատխտանները եւ սահուն լեզուով պաշտպանողականները զարմացուցած էին ունկնդիրները եւ տարբեր ազդեցութիւն ու սպաւորութիւն ըրած էին գատարանին վրայ: Եւ սակայն Լէվէնտներ իրենց ձայնը եւ ազմուկը աւելի ուժգին կը բարձրացնեն եւ յանուն կրօնի ալ կը սլահանջեն մահափճիւր: Դատարանը կը հազարգէ իր վճիռը գատապարտեալին թէ՛ Մահապարտ ես: Լէվէնտ Քէշիշ վերջին իր պաշտպանողականը կ'ընէ այսպէս, Ատեանդ ինձի չէ որ մահուան գատապարտեց. այլ Աստուածն ու Սուլթանը, որոնց կամուսը պաշտպանեցի, պատիւը ազարտողին պատիւը տալով»: Ամէնը մէկանց՝ «քա՛ւ, քա՛ւ լիցի որ մենք յանդգնինք Աստուածն ու Սուլթանը գատապարտելու», Լէվէնտ Քէշիշ կը կրկնէ «Տէ՛ր Դատաւոր, կամուսը Սուլթանինն է չըսի՛ք. ես Սուլթանն է որ պաշտպանեցի: Ես սիրով ու փառքով մահուան կը սպասեմ, հրամմեցէք»:

Դատարանը կը խտովի. գատաւորը կ'այլալի ու այլ եւս բաս մը չարտասանելով կը մեկնի. Լէվէնտ Քէշիշն ալ բանտ կ'առաջնորդուի կրկին անխտով ու աներկիւղ սպարական օրերու պէս գուարթ, իր ճաշն ու աղօթքը կ'ընէ ու մուշ մուշ կը քնանայ: Անդին գատաւորը խղճահար ու սարսափահար Աստուծոյ ու Սուլթանին համար իր ալիք վճռոյն՝ անքուն ժամեր կ'անցընէ, կ'ուզէ երթալ անձամբ բանտ ու ըսել թէ՛ «Ել ու գնա, ս'վ Աստուծոյ մարդը», բայց Լէվէնտներու ազմկե՛լը հա-

պա. եւ ահա արշալոյս է ու բանաստեղծը
կուգայ վճռին հրամանը ասնելու. ու կը
պատմէ Քէշիշի անխոտ վիճակը, հան-
դարտ ու մուշ քնանալը, և «Վալլահա ազիզ
ասամ սր» կ'ըսէ: «Գնա՛ ըսէ թող երթայ եւ
Սուլթանին համար աղօթէ այդ կտրիճ

մարդը»։ այս կը լինի դատաւորին վերջին
վճիռը(1):

ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ԱՐՍԼԱՆԵԱՆ

Կ. Պոլիս

(1) Լեվենի Քեթիք պարտ է ժ. դարու
վերջին կիսուն:

Թ Ա Ք Ո Ւ Ն Ս Ե Ր

Կը բանամ լոյսին ծալները բոլոր
Մրիս, այս գիշեր. կը բանամ լոյսին
Իղձերս բախուն, սրտում, մեղսօրօր,
Ու կ'ըմպեմ, կ'ըմպեմ սարսուռներ նրբին...:

Ապրումներու զաղջ ծրեկներ, շողեր,
Անյայտ խորեկ եկե՛ք արբեմալ...
Ասղերու սակ լուռ, իմ սի՛րսս է ծաղկեր,
Եկե՛ք լիանալ... ու մեկնիլ դարձեալ...:

Կ'ուզեմ բո՛յրն ըլլալ գգուող զեփիւռին,
Ու մեղմ ծաւալիլ օդին մեջ այնտեղ,
Ուր կը շնչես դուն, ուր կը փրփրի
Թեւերը բոցէ կարօտիդ գօրեղ...:

Կ'ուզեմ երազին դուռները բանալ,
Ու գրծել ուզին կեանքիդ դեմ ժպտող.
Կ'ուզեմ ես ըլլալ համբո՛յրը գուլալ
Լուռ բաղձանքներուն հոգիիդ շենտող...:

Պոլիս, 1980

ԹՈՐՈՍ ԱԶԱՏԵԱՆ